

Ն.Ս.Օ. Տ.Տ. Վ.Ա.Զ.Գ.Ե.Ն Ա.  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  
ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ ՎԵՆԵՏԻԿ

(12 - 15 ՄԱՅԻՍ, 1970 )

**ԺԱՄԱՆՈՒՄ ԵՒ ՈՒՂԵՐՁՆԵՐ**

Մայիս 12-ի էկսորին, ըստ ծրագրուած յայտագրի, Վեհափառ Հայրապետը, Հռոմեական այցելութիւններն աւարտած, փոքր շքախումբով մը կը մեկնի դէպի Վեհափառ, ճապանթաց շողեկառքով:

Վեհափառ Կաթողիկոսին կ'ընկերակցին Գրչ. Հայկագուն Արքազ. Արքահամեան (Լուսարարապետ Մայր Աթոռի և Աստիճանակետ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի), Գրչ. Ճ. Բարդիչն Արքազ. Ապատեան (Կթ. Պատուիրակ Հարաւային Ամերիկայի), Գրչ. Զգօն Եպակ. Տէր-Յանձնական (Առաջնորդ Խալիլը Հայոց), Հոգէ. Նարեկ Վրդ. Շաքարեան (Վանահայր Գեղարքար վանքին և Գաւառանակիր Վեհափառ Հայրապետի), Տիար Պարզե Շահապղեան (Գլխ. Քարտուղար Մայր Աթոռի մէջնէկեղեցական յարաբերութիւններու լամփի), Տիար Ստեփան Սրբապեան (Նախապահ Իտալահայ Պաղութի):

Ս. Հաղարի վանքին կողմէ, հիւրերուն կ'ուղեցին Գրադ. Կարապետ Եպակ. Ամառանի (Առաք. Եքսարք Ֆրանսայի Կթի. Հայոց), Հ. Սամուել Վրդ. Արքահամեան (Մէծաւոր Հոգեմի Սիրիթարեան Վանատան), Հ. Ներսէս Վրդ. Տէր-Ներսէսական (Բնդէ. Քարտուղար Միթիթարեան Միթրանութեան):

Մեր օթեակներուն մօտ՝ տեղ գրաւած են նաև այլ աղքայիններ, որոնց կարգին

լշատակելու ենք՝ վարպետ և համակրելի լուսանկարիչ Պր. Ա. Գաւուքեան, իր աղնին Տիկնոջ Հետ (Թորոնթոյշն):

Հաճելի ճամբորգութիւնէ մը ետք, իտաւական պայծառ արեւով ու կանաչալարդ բնութեան ընդէջն, երեկոյեան ժամը 7/ի ատենները, ըովեկառքը կանգ կ'առնէ Վեհափառի կայարանին մէջ:

Գրօններ, գորդ ու ծաղիկ, ամէնուր... կը գրաւեն իսկոյն ուշագրութիւնը բոլոր հիւրերուն: Վեհափառիկ կայարանը բացառիկորէն շքեղաղարդուած է, աղնիւ բարեցակամութեամբ քաղաքական վերին իշխանութիւններուն, ի պատիւ Վեհափառ Հայրապետին:

Բնդպատաճ փութեցած են, Վեհափառիկ և կեղեցական իշխանութիւններէն՝ նորընտիր Պատրիքարքը՝ Ամենպատ. Ա. Լուչիանի, Փոխանորդ Եպոկ. Գրադ. Ճ. Օլիվութիւն, Ս. Մարկոսի տաճարին աւագերէց Գրադ. Ճ. Աքարփա. Քաղաքական իշխանութիւններէն, Նահանգապետը՝ Նիկոսիա, Քողաքապետը՝ Փաւարեթիոյ Ֆիւքս, Ուտիկանապետը՝ Մացցուլա, Կայարանապետ՝ Փրանտիկ՝ իր պաշտօնակիցներով: Վանքին կողմէ՝ Բնդէ. Արքահայր Գրադ. Հմայեալ Վրդ. Կէտիկեան, բաղմաթիւ վարդապետներ, Մուրատ-Ռափայլիեանի Տէսուչը, ուսուցչական կազմը և աշակերտութիւնը բոյոր: Ներկայ են լրացրական թղթակիցներ, լուսանկարիչներով: Կայարան փութեցած է Վեհափառիկ հայ գաղութը, Հայ ուսանողական Միտրոթեան Երիտասարդ աղքամները, Միւանոյշն եւ



Foto Ravagnan - Venezia

Ս. Ղազարի տաճարին մէջ, Վեհափառ Հայրապետը կ'ողջունէ եւ կ'օրինի Միօնքարի որդիները  
(12 Մայիս 1970)

այլ շրջաններէ հրաւիրուած պատուական աղջայիններ ու բարեկամներ :

Խանգալառ «Էլեցց» ներու մէջ՝ Վեհափառը կ'իջնէ շոգեկառքէն՝ տեղի կ'ունենայ յուղիչ ողջապուրում :

Մեծարանքի գահլիճն մէջ, ըուրու մեծամեծ ներկաները կ'ողջուննեն Վեհափառ Հայրապետը, որ չորհակալութեան խօսք կ'ուղղէ մի առ մի : Եւ ապա մնկնում . . . :

Պատուոյ գործերու երկանքին շարուած է Մուրատ-Ռափայէլիսն վարժարանի աշակերտութիւնը, պաշտօնական դրօշակով . Հայրենի երդերու խանգալառ ընկերակցութեամբ : (թամ. Փորտուան, Ծաղկի՛ր, ազար իմ Հայրենիք . . .) Ճամամարը կ'ըստ քարտափի, խումբը կ'ը յառաջանայ զէսի քարտափի, անթիւ ժողովուրդ հաւաքուած է շուրջը . նոյնիս հազքարթի իտալացիներ կ'ը վանին Հան համբուրելու խաչանիշ զեղարով վերեւեցի Հայրապետին, որ հին գարերու ձայնն ու զկայութիւնը կ'ը բերէ, կար-

ծէք, Արեւելքի սիրահար ու հայսակը Վեհափանին :

Վեհափառը, իր հետեւորդներով, տեղ կը զրաւէ շոգեմակոյներու մէջ, որոնք սիրայօժար տրամադրուած են Նահանգապետնի կողմէ . միւս հիւրերը, աղջայիններ, ուսանողներ, այլ շոգեմակոյներով, խանգալառ ծափերու մէջ, կը մեկնին միասնարար զէսի Ս. Ղազար :

Արքականի զշխոյին զեղակերտ պարաները լճակին ջուրերուն մէջ են խոնարհած, վերջալոյսի այդ զեղեցիկ պահուն, հետաւոր Արքարատեան աշխարհչն եկող Վեհափառ Հայրապետն ողջունելու :

Կը լսուի արդէն Ս. Ղազարի զանդերուն հանդիսաւոր զօպանչը : Միարանութիւնը ըուրո՞ փոքրիկ Հայրաստանի քարափին է հաւաքուած . ծերունի վարդապետներ, աշակերտներ, զպիներ, սարկաւագներ «Հրաշափառ»ով կ'ողջուննեն Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը :

Անցնելով վանքի ծաղկազարդ քառանկի գումարթ կամարներու տակէն, թափօրը կը մտնէ եկեղեցի. չքախումբը կը բարձրանայ գաս. ժողովուրդը տեղ կը դրաւէ ատեանին մէջ: Լոյսերու մէջ կը ծփան որմանկար սուրբերը բոլոր Հայ Եկեղեցւոյ:

«Այսօր է զոր արար Տէր» Սաղմոսի հանդարս արտասանութենէն Էտք (Սղմ. 127րդ), կը հնչէ «Ուրախ լիք, սուրբ Եկեղեցի» ինկաւէտ շաբականը, Կոմիտասին եղանակով, նուագարանի ընկերակցութեամբ քաղցրացած:

Շարականէն բնարան առնելով, Միարանութեան Ծնկ. Արքահայրը սրտարուղի ուղերձով պաշտօնապէս կ'ողջունէ Վեհ. Հայրապետը, որ չառ յուղումով կը պատասխանէ ուղերձին, ողեկոչելով վերջին օրերու պատմական ապրումները: Այս ճառերը դրաւած են մէր թերթի ներկայ թիւին առաջին էջերը:

«Այսօր աստուածութիւն» չարականով՝ վերջ կը զտնէ հոգեստարար այս հանիքումն ու արարողութիւնը: Վեհափառի Պահպանիչ» չն Էտք, բոլոր ժողովաւրդը խանդակառորէն կ'երգէ «Հայր մեր»:

Ներկաները թափօրով կ'առաջնորդուին հիւրանեակ, ուր տեղի կ'ունենայ աջահամբոյի և պատուասիրութիւն: Քիչ Էտք, հրաժէշտ առնելով հիւրերէն, Վեհափառ Հայրապետը կը բարձրանայ Վանքին Արքայրանի յարկարածինը: Գրչ. Արքազաններէն ոմանք կը մնան վանք, ուրիշներ կ'առաջնորդուին Մուրասո-Բագայէլսան վարժարան: Հիւրերը կը մեկնին վեհանութիւկ:

Վանական ընթրիքին Էտք, ընթեցասրահի գաշլիճին մէջ (Ճեմարան) տեղի կ'ունենայ մտերմական տեսակցութիւն՝ Վեհափառ Հայրապետի և Միթթարեան Աւտոսի վարդապետներու միջնեւ:



Ա. Ղազարի գուարը կամարներուն տակ, Վեհափառ Հայրապետը՝ իր շքախումբով  
(13 Մայիս 1970)

## ՀԱՆԳԵՍՆԵՐ ՎԱՆՔԻՆ ՄԵԶ

(13 Մայիս, 1970)

ԱԼԻՇԱՆԻ ՍԵՆԵԱԿ-ԹԱՆԳԱՐԱՆԻ

Ս. Ղալպարի շէնքերուն հիւրիս-արեւ-  
մըստեան բաժնին մէջ, տուածին յարկին  
վրայ, ստորեւն ունենալով տպարանը -  
շէնքերու այս թէւը կառուցուած է 1823-  
1825ի վրանին, վանքին տասչին ընդար-  
ձակումով շահուած նոր հոգամասին վր-  
րայ - պարզունակ սենեակ մը կայ, թէւ  
38, զոյդ պատուհաններով, որոնց մէջ  
յաճախ կը բոնկին վենետիկեան վերշա-  
րոյսի ծիրանի զոյնիրը: Պարզունակ սե-  
նեակ մը՝ ուր բանկած է «Բամ. փորո-  
տան»ի և «Հայոց աշխարհիկ»ի հէրկի-  
նակին հայրենասէր սիրութ, ուր աղօթած  
է խոնարհ ու սրբակեաց վանական մը,  
ուր մշակութային հսկայ վաստակ երկ-  
նած է բազմահմուտ զիւնական մը:

Հ. Ալիշանի սենեակին է տաթիս, որոն  
առջև է զոկում կայ, այս առաւոտ: Նահա-  
պեանին ծննդեան 150ամեակն է այս տաթիս.  
Միաբանութիւնը խորհուած է այս նուիրա-  
կան առիթով թանդարանի վերածել անոր  
հնականը, հն համամերելով Ալիշա-  
նեան յիշատակները:

Առաւոտեան ժամը տաստիկչն է: Բազ-  
մած է վեհափառ Հայրապետա՞՝ Ն.Ս.Օ.  
Տաճ Ք. Վազգէն Ս. Կաթողիկոս Ամեայն  
Հայոց, շուրջն ունենալով վանքին Ընէշ.  
Արքակայրը, Արքեպիսկոպոսներ, Եպիս-  
կոպոսներ, Վարդապետներ, պատուական  
ազգայինքներ, Միանէն, Քոմոյէն, Պոլո-  
նիային, Հռոմէն, Փատովայէն, Վենետի-  
կին: ներկայ է Մուրաս - Ռոմայէլանի  
աշակերտութիւնը բոլոր, տեսչական լրիւ-  
կազմով: Հն է Տիգր Մտեփան Մրապեան,  
Նախագահ Բատալահայ գաղութին, իր հետ  
Նախագահ Բատալահայ Մրապեային Մի-  
ունենալով Բատալահայ Մրապեային Մի-  
ունենան կողմէ՝ թէ. Ք. Պոռանեան, Մի-  
ունոյի Հայ Տունի Վարչութեան կողմէ՝  
թէ. Օ. Մանուկեան, Յ. Ալիքերեան,  
Բժ. Տօնական, Յ. Ալիքերեան, Եւն...:

Վանքի աշակերտներու երգչախումբը  
յաջողութեամբ կը հնէցնէ քառամային

«Ո՛հ, դու բարեկամ» յուղիչ երգը (Երժշտ.  
Գուրգէն Ալէմշահի), «զեկոչելով յեւա-  
տակն այն գիւցազերուն, որոնց սիրով  
ու օրինակով հրդեհուած էր սիրտն Ալի-  
շանի:

Մէծանուն Նահապետին սենեակին դու-  
ռը փակ է տակաւէին. կարմիր ժապաւէն  
մը, կարծէ Աւարայրի հերոսներուն ա-  
րինով ներկուած, կ'արգելէ մուտքը:  
Դրան վերեւ Ալիշանի իւղաներկ նկարը:

Հ. Վաշան Վրդ. Յովհաննէսեան կ'ար-  
տասանէ բացման խօսքը, այսպէս.

«Ենիքափան Տէր, Սրբազն Հայրեր,  
Սիսէի հայրենականիներ:

Այս խօնարի դուռը կը բանայ աւելի անպատճին,  
խօնարի սենեակ մը. այնուեղ երկու պատուհան-  
ներ, երկու սերմակ պատմիներու պէս կը բային  
դէպի կապայտը, կարծես թէ երգելու համար այն  
հետաւոր երկիրը, որ կը կոչուի Արարատնեան եր-  
կիր, ուր երբեմն նոյի աղաւնին իշաւ՝ երեսնը  
տեսնելու:

Այս երկու պատուհաններէն դիտելով ծերութի  
մարդ մը, տարիներով այս նզնարամին մէշ ապրե-  
ցա, սիրեց, յազուցաւ, լացա, ոչ միայն եր-  
կիրին պատմին, այլ նաև հետաւոր հայրենիքին  
համար, ուր արդիւութ էր իրեն՝ երպարու համ-  
ուրիւուր Ս. Էջմիածնի պատերը, մեր կամերը,  
համբուլուն հողը, ապրելու այդ արեգակնին տակ,  
տեսնելու համար կապոյն երկմերը. բայց նո իր  
համեավուր այդ բոլորը թերաւ. այս փարեկ սե-  
նեակին մէշ. այսին ծեսագիրներէն մեր պատմու-  
թիւուր համեց, ապրեցաւ Ս. Կուսաւորչի հետ, Ս.  
Սահակի հետ, ապրեցաւ Վարդապետի կեանքը,  
ու ին որ մեր պատմութիւնը փառաւոր էր ու-  
ներ, թերաւ այսուն. ինքը յուզուցաւը, բերես  
յուզուցաւն նաև մեր նախնիւննըրը, տեսնելով մէ-  
կէը, որ այսէան խոր կերպով զիրենք կը սիրէ, զի-  
րենք աշխարհի յայսին կը թերէ:

Ու մեծ կարգավաճ իր տողերը, կարգավոզ կը  
զրած անեամառ զիրենքը, բանաստեղծութիւնն կամ  
պատմութիւն, մենք եւս կը հիմանեմ, կը զրամա-  
նամք թէ ինչպէս այս խմարի սենեակին մէշ, այս  
նզնաւոր մարդը՝ իր կեանքը նույիրելով ազգի մը  
զյոյրեամբ եւ յարութեան համար, կըսաւ տարի-  
նեալով աշխատի. 81 տարի ապրեցաւ, 81 հասոր-  
ներ համեց, հասորներ, որոնք այսօր ոչ միայն մեր  
պատմութեան համար, այլ փառքը կը հիւսն ա-  
մէն զարգացան զգեցրու:

Ո՞հ, յիշասակն Ալիշանի, յիշասակի՝ որ այսօր  
այս սրբազն վիտի անեամացնէն եւս աւելի.  
եւ մեր երիտասարդութիւնը գալու երեսն Ս.  
Գագար ուխտի, վասահ եւ թէ ծունի պիտի գայ



Վեհապետ Հայքավանի շքամուռնը կ'ուղղուի դեպի  
Հ. Ալիշանի սենեակ-քանգարանը (13 Մայիս 1970)

այստեղ, համբուրելու այս դուռը, ուսկից այս ծերութիւն մտած ու եղած է, փոքրիկ կանքեղ մը իր ձեռքին մէջ, ու զացած է այդ կանքեղով դեպի եկեղեցի, միաքը՝ Աստուծոյ, եւ սիրուն՝ իր սիրելի Հայքին:

Եթք այսօր կը բանանք այս դուռը, իմ սիրոս կ'երբայ դեպի Հայաստան, դեպի մեր իւնակերպ, իր մեն տեղ կարծին համբուրելու այն սրբազն վայրերը, այն սրբազն ժամերը, այն մատուցմունքը, որոնք կը հանգչին ոչ միայն երեւանի մատուցման մէջ, էջմիածնի մէջ, այլ մեր հայ ժողովուրդի սրտին մէջ, ու մեր հայուրեան երկինքին տակ:

Կը խնդրեմ վեհապետ Հայքավանին, որ զայ եւ կարէ այս ժամանեց եւ բայլ տայ մեզի երբայրու համբուրելու այս որմերը, որոնք տակալի շրբներու բոյրն ունին մեր անման եւ մեծ հայքին աւատակը Ալիշան Վարդապետինք:

Ապա խօսք կ'առնէ վեհ. Կաթողիկոսը, ողեկութելով Հ. Ալիշանի բացառիկ գերր և Հոկտեմբերի մէջ վերածնունդի պատմութեան մէջ, անուանելով զայն ո՛չ թէ լոկ դիմանական մը կամ հմուտ բանառէր մը, այլ «ամբողջ Ալիշանիա մը»:

Ճամար իր ամրողջաւթեամբ տե՛ս սոյն թերթի վերջաւորութեան, էջ 203:

Ծափերու մէջ, վեհ. Հայքապետը կը կորէ ժամանէնը, բահլով՝ «Խոր յուրումով, բայց եւ ինքելան ամսահման ուրախութեամբ՝ Մենիք պիտի բանանք այս դուռը, Մեր օրինութիւնը բերելու՝ Մայր Արք Ս. էջմիածնին, առըրգրական յաւիտենական Հայաստանին, Հ. Ալիշանի յիշատակին»:

Կը բացուի գուռը. Հիւրերը կը մտնեն Ալիշանի սենեակը: Նոյն են զրադարանը, ազօթարանը, խաչելութիւնը, սեղանն ու աթոռը. մասնաւոր ապակեգարակի մէջ Հաւաքուած են Նահապետին զրենական առարկաները՝ զրիչ, մատիսներ, կազամաք, ակնոց, քանակ, մկրատ, կարկին, անձնական այլ լիշտառաները: Առանձին տեղ կը զրաէ կանթեզը, որով սովոր էր ամէն առաւօտ կանուխի իջնել եկեղեցի. Ժոմի վերջնի կոռպիկը՝ Նահապետի ձեռքէն է զետեղուած: Փոքրիկ շրջանակի մէջ՝ թերեր անոր ծիւնափայլ մօրութին:

Գրադարանին մէջ շարուած են Հոկտեմբերի Հայկաբանները, ձեռագիր այլ թանկարժութիւններէն, 80ի չափ հրատարակութիւններէն օրինակներ, յաճախ իրմէ լսկ վերաբննուած ու սրբագրուած, կամ ընծայուած՝ Հոգեվեպերներու:

Պատին վրայ՝ Հայաստանի աշխարհապութեան քարտէսը, պտուղ՝ իր բազմաժեայ աշխատանքներուն. Աւարայրի ճակատամարտին գունագեղ պատկերը, արդիւնք՝ իր վառ երեւակայութեան. սրբազն այլ նկարներ՝ որոնք զարգերն են Եղած Նահապետին համեստ սենեակին:

Պահ մը յանկարծ լրութիւն կը տիրէ: Ուխտիս Բնագէ. Արբահայրը՝ Վեհապետ Հայքավանին կը ներկայացնէ Միարանութեան կողմէ նուէրներ.

ա) **Փառակաղմ հատորներ Հ. Ալիշանի դուրձերէն (Սիստան, Սիսական, Շիրակ, Հայապատում) .**

բ) **յիշատակի երեք մեծագիր մետաղներ (Միթթար, Ալիշան, Ս. Ղազար) որոնց և ներառ արձանագրուած է «Յիշատակ այցելութեան Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վիհանիա Կարողիկոսի Ամենայն Հայոց՝ Մխիթարեան Միհարանութեան, Վենետիկ - Ս. Ղազար, 1970».**

գ) **Հ. Ալիշանի իւլաներկ մեծագիր նըկարը (50×70 հրգմ.), ժամանակին դըռածած նոչ Պորտինեօն իստալցի նկարիչն, այժմ՝ վարպետորէն վերարտադրուած էրիտասարդ նկարիչ՝ Ալեքսան Պիեռիկեանէ :**

**Ծափերը որոտընդուս կը հնչէն. Հիւրերը երկիրացածարար կը գիտեն, կը համբուրեն նահապետին ձեռաղիքները, կ'օրհնեն անոր պայծառ յիշատակը:**

### ԲԱՑՈՒՄ ՆՈՐԱԿԵՐՏ ԶԵՌԱԳՐԱՏԱՆ

Վեհափառ Հայրապետն իր շքախումբով և հիւրերը բոլոր կ'առաջնորդուին Լորո Պայրընի սենեակը. ժամը 11 ու հէսն է: «Տէ՛ր, կեցն' դու զՀայոց» կը լսուի խորհրդագույր ու դաշն երգեցողութեամբ վաճքի աշակերտներուն. «արա՛ զնոսա պայծառ... արա՛ հզօր...» կ'արձագանցեն մեղմով կամարները Ս. Ղազարի, և ալիք ալիք անշուշտ կը համի մինչեւ Երեւան ու Ս. Էջմիածին:

Աւարտած է երգը: Վեհափառ Հայրապետը զարձեալ փակ դրան մը առջեւ է: Հոս ալ ժապաւէն մը: Արծաթեայ մկատը մեռքին, Ն. Ս. Օծութիւնը կը գոչ. «Այս ժապաւէնը պիտի կտրենի հիմա, եւ այս դուռը պիտի բանանէ, որ Մեզ պիտի տաշնորդէ դէպի նորակառայց եւ նորահաստա այս Զեռագրատումը, ուր կը պահպանուին Մխիթարեան Հայրերու դա-



Հ. Ալիշանի սենեակ-քանգարանին անցեւ, համեմէսի պահում (13 Մայիս 1970)



Հ. Ալիշանի սենեակ-քանդարանին մէջ, Վեհափառին նույիրուած նկարին հետ (13 Մայիս 1970)

թերու ընթացքին հաւաքած հայ մատենագրութեան սուրբ գրենքը . . . Աստուած անսասան պահէ այս Հաստատութիւնը :

Բուռն ծափեր . ժապաւէնը կ'իմսայ . կը բացուի գուռը . «Ո՞հ, սքանչիլ է, շատ զեղեցիկ է» կը գոչէ Վեհափառ Հայութեար հիացումով, ու կ'երթայ լազմիլ պատույ զահին վրայ . շուրջը տեղ կը զրաւեն ջքախումբի անդամները և հիւրերը բուռ :

Լոյսի եւ մշակոյթի փառապահն տաճար մըն է խսկապէս նոր Ձեռագրաստունը, ուր չփեղապարզուած են այսօր Սլքէ Թագուհի ու Սմբատ Սպարապետ, Ս. Երեսու Լամբրոնացի ու Միթթար Գոշ, Կոստանդին ու Թոռոս մանրանկարիչներ, Սարգս Պիծակ ու Ամիրսոովլատ՝ իրենց իսկ հարազատ ձեռապիքներով :

Հ. Մեսրոպ Վրդ. Ճանաչեան, իրը օրուան զլիասուր բանախօս, մասնագիտուրէն կը պահնացնէ հայ արուեստի զանձերը, յատկապէս վերլուծելով Ս. Ղազարի Ձեռագրաստ թանկարանի թանկապին հաւաքածոյին (չորչ 4000 ձեռագիր, 862 թաւականին մինչւ 1750) արժէքը, տեսակները, մանրանկարչական հարստութիւնը :

Միարանութեան Բնդէ . Քարտուղարը կը կարգայ Եւեւանի Մաշտոցի անուան Մատենագրաբանի Վարչութեան կողմէ Հասած շնորհաւորական զեղեցիկ նամակը, մարզաբանանման բոլորգիր, ընտիր զբանաւորական զեղեցիկ նամակագրով միջանակարեան, մակալաբթանման ուղորկ թուզթի վրայ, նոր ուղղաղբութեամբ (մէծութիւն 21×64 չրքմ.): Նամակ մըն ալ Սփեւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէին կողմէ : Նոյն օրը, յետ միջըքէի կը հասնի նաեւ ՀՍՍՀ Գիտ. Ակադեմիայի շնորհաւորական նամակը :

Այս երեք նամակներն ալ պիտի հրատարակուին սոյն թերթի վերջին բաժնին մէջ, էջ 212-214:

Հուսկ, մէծ ոգեւորութեամբ խօսք կ'առնէ Վեհ . Հայրապետը, ողեկոչելով հայ ժողովուրդի անսահման պաշտամունքը լազմակարեան՝ հանդէպ հայ զրին, դրչութեան ու գեղարուեստին, ըլլայ' հին ժամանակ, ըլլայ մանաւանդ մէր օրերուն : Ծնորհաւորելով ու զնահատելով Միթթարեան Հայրեռու գարաւոր աշխատանքը, Միթթարեան Ռեփուլիկան Ռեփուլիկան կը նույիրէ ԺԲ. գարու նորայայտ խաչքար մը, Գեղարդայ վանքի հնութիւններչն, հանդէրձ եռասող երկաթագիր արձանազրութեամբ, նույիրական խաչքար՝ որ պիտի գայ հանդէլի իր եղայրակից ձեռապիքրերուն քով, մէր հինաւուրց փառքերն երգելու :

Խանդավառ ծափերու մէջ խաչքարը կը բացուի : Կրկին ծափեր անընհատ :

Ճանու իր ամբողջութեամբ տե՛ս սոյն թերթի վերջաւորութեան, էջ 204 :

Վեհափառ Կաթողիկոսը այսուհետեւ յուշանուէներ կը բաժնէ ներկաներուն . Միարանութեանս Գրով . Բնդէ . Արրաջոր՝ արծաթեայ վերաբարպութիւն մը էջմիածնի Եւեւարանի փղոսկրէ կողքին, գեղեցիկ ըրմանակի մէջ զետեւած . միւս վարդապետներուն՝ սիրուն խաչքարիկներ, նմանահանութիւններ Ս. Էջմիածնի, Հովհաննէի եւ այլ տաճարներու, արձաթի կամ պղնձի վրայ, մետաղներ, խաչիկներ, նկարներ :



Foto Ravagnan - Venezia

\* Նորակիերտ Զեռազրատան մէջ, վեհ. Հայրապետը նույնական կը բաշխէ (13 Մայիս 1970)

Այսուհետեւ ներկաները չի պացումով կը պիտի ճեռագրական տևական ցուցահանդէքսը (ժանրանկարներ, զբանական նմուշներ, արծաթելու կողքեր, մեծանուն հեղինակներու դրութելներ, վերաբեր բոլորած ձեռագիրներ, բարեկար Պօղոս և Ստեփանոսի նույնականիք, որոնց մասին կը տրուին զայցուցիչ բացարձակութելներ:

ՄԵՃ է բոլորին զնահատանքը՝ որը առավագաւանդ մարտարապիսական բոլորածեւ եղական կառուցուածքին համար մանաւանդ, արդիւնք՝ բարեբարին զաւակին՝ ձևս. Անտան իսպէնէանի վարպետ յլլաց-քին:

Միակ տիտրը կէտը, այս ուրախ համապատասխան մէջ, բացակայութիւնն է բարերար բին՝ Տիգր Պօլս Խաղինեանի, որ Զեսամագաղաքացիունը կառուցած էր 1967-1968 տարվա ընթացքում:

բուռ։ Եթեարկը կը կատարուէր Մլսիթար-  
եան Հայրենու Ս. Ղազար կզգիին մէջ հաս-  
տառուելու 250ամեակի նուրբական առի-  
թով։ Եինարարական աշխատանքները լը-

բացած էին 1968ի վերջերը. յաջորդարար զետեղուեցան ստաֆանաւոր ջեռուցումին, պայմանաւոր խոնաւցումին և լուսաւորութեան բարդ սարքավորումները. իսկ 1969ի ընթացքին՝ տեղի ունեցան ձեռագիրներու հականեսումին ու նոր գասաւորումին աշխատանքները. Վեհափառ Հայրապետի չնորհարեր այցելութիւնը լուսավոյն պատեհութիւնն եղաւ բացումին. լուրջ ուրախացոց 76ամյա բարերը, որը մեծ հաճոյքով կ'աւելացր Փաթոլիկներ իր ժամանակութիւնը. Աւազութեամբ անոր մասնակի մը, յանկարձ, կը գումարեր հեռազիր մասը, այս հանկէսէն հազիր երեք շարաթ առաջ:

«Յիշատակ արդարոյն օրինեալ» Եղիցի

կը կրկնէին բոլորը, Վեհափառ Հայրապետին հետ, ու մեծապէս զնահասուելով անոր խոր պաշտօամունքը՝ հանդէպ հայրէին ձեռագիրներուն, «այս սուրբ զիրքերուն» - ինչպէս ըստ քիչ առաջ - լոյս ու երանութիւն կը ցանկալին հանդուցեալն, որուն մարմինը կը հանդէի հիմա խաղաղ՝ Ա. Ղաղարի զերեղմաննոցը, իր գերզաստանի շիրմին մէջ, իր պաշտելի ծնողներուն քովկը, այս ձեռագրաստանէն հաղիւ յիսուն քայլ անդին\*:

Հանդէսէն ետք, Վենետիկի «Il Gazzettino» թէրթին թղթակից Հայրազի Պողոս Ռիցցի (Dott. Paolo Rizzi) հանդիպում կ'ունենայ Վեհ. Հայրապետին հետ, եւ հակիմ հարցազրոյցէ մը յետոյ, օրհնութիւնը կ'առնէ Վեհին, իր թէրթի բոլոր պաշտօնէութեան համար: Թէրթը, յանորդ օրը, զեղեցիկ նկարներով ընդարձակ հաղորդում մը կու տայ օրուան գէպ-քերուն եւ անոնց խորունկ նշանակութեան, հանդէրձ հետաքրքրական հարցազրոյցով: Օրաթէրթը, աղնուօքն, այդ օրերուն, քանի մը անդամ՝ զանազան յօդուածներով ծանրացաւ այս այցելութեան ժամանին, հաղորդելով կարեւոր տեղեկութիւններ՝ Հայրաստանեաց Եկեղեցոյ եւ Վեհ. Վազգէն Ա. Մէնեայն Հայոց Կաթողիկոսի կեանքի ու գործունէութեան նըկասմամբ:

### ԸՆԾԱՆՍԿԱՆ ՀԱՅԿԵՐՈՅԹ

Կէսօր, վանական ճաշին կը հրաւիրուին բոլոր հիւրերը: Ճաշի ընթացքին՝ Գրոգ. Արքահայրը ողեւորիչ ուղերձով կ'ողեկոչէ Վեհ. Հայրապետին տասնեւ-հինգամեայ Էկեղեցաշէն ու ազգանուէր դործունէութեան պայծառ հանգուաւան-

\* Խոր ցաւոյ արձանագրելու պահում՝ մեր սիրելի քարերար Տիար Պողոս Խայէնամի տիտոր քածանումը, որ անակնայորէն տեղի ունեցած է Փարփա, մինչ համոյշով կը պատրաստուէր մասնակցելու նորականոյց Զենագրատան քացումի հանդէսներան, կը խոստանմէ տառենապէս խօսի յաջորդարար՝ լուսանողի հանգուցեալին կեսնէին ու զործին մասին:

ԽՄԲ.

ները. յատկապէս ծանրանալով Վեհափառին կողմէ Միարանութեանս հանգէպ ցոյց տրուած գուրզուրոս վերաբերումին մասին, մանաւանդ 1966ի ջրհեղեղի տը-խուր օրերուն: Կը փակէ իր խոռքերը՝ ողջոյն ուղղելով Հայրաստանի ժողովուրդին, անոր Հեղափարներուն եւ մշակութային մարմիններուն:

Ճառը ամբողջութեամբ կը տրուի այս թէրթի վերջաւորութեան, էջ 200:

Երիտասարդ միարաններէն մէկը խանդակառորդէն կը կարգայ՝ Միարանութեան կողմէ Վեհափառին ուղղուած ձօներզգերթուած մը, այս չնորհարեր այցելութեան պահ անմահացներով. հեղինակն է Հ. Վահան Վարդ. Յովհաննէսիսան. քերթուածէն օրինակներ, զեղասիպ ճակատով, կը բաժնուրին բոլոր ներկաներուն. իսկ Վեհ. Հայրապետին կը ներկայացուի նոյն քերթուածի ձեռագիրը, մասնաւոր գովազդութեամբ ըլշանակուած:

Խոր յուրումով՝ խօսք կ'առնէ հուսկ Վեհափառը, յայտնելու իր ծերմ չնորհակալութիւնը, բերելու անդամ մը եւս իր աստուածաւանդ օրհնութիւնը Միթթարի Տան եւ բոլոր ներկաներուն, գովքն հիւմելով՝ «Վասն հաւասոց եւ վասն հայրենիաց» նշանաբանին, որ Վարդանանց օրերէն մինչեւ Միթթար ու Ավեշան եւ այժմ ալ կը մնայ լուսաւող զաղափարականը բուրբիս:



Գրոգ. Արքահայրը յիշաւակի մետալ կը նուիրէ, գեհ. Հայրապետին (13 Մայիս 1970)

Ճառը ամբողջութեամբ կը տրուի սոյն  
թերթի վերջաւորութեան, էջ 207:

Վեհ. Հայրապետը կ'աւարտէ իր խօս-  
քերը՝ Գրադ. Արքահօր նուիրելով 1969  
թուականի միւսանօր հնութեան յիշատակն  
անմահացնող մետաներ, արծաթէ ու պլ-  
ղինձէ:

Ճաշէն ելլելով, պարտէզին մէջ, զը-  
ւարթ երկնքի մը տակ, խմբանկարներու  
վերապահուած ուրախ պահուն, Գրադ.  
Արքահայրը մետաներ կը բաշխէ բոլոր  
հիւրերուն, այս նուիրական այցելութիւ-  
նը եւ Հ. Ալիշանի յիշատակն յաւերժա-  
ցնող:

ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀՈՐ ԴԱՄԲԱՆԻՆ ՇՈՒՐՅ

Վանական մէծ տօներուն, Մխիթարեան  
Հայրերը սովոր են մասնայատուկ գոհու-  
թիւն մասուցանել Ս. Աստուածամօր, ո-  
րուն հզօր ու մայրենի հովանիին է յանձ-  
նուած Մխիթարի Տունը, իր հիմնարկու-  
թեան առաջին օրերէն:

Գոհաբանական այս արարողութիւնը՝  
այսօր աեզի կ'ունենայ Մխիթար Արքահօր  
ծաղկապարդ գամբանին շուրջ: Երևելոյ-  
եան ժամը հինգուէսն է:

Վեհ. Հայրապետը բազմած է աւագ բե-  
մի կահին, իր շորջ ունենալով Ուխտիս  
Գրադ. Արքահայրը և շքախումբի միւս  
Գրադ. Արքահան Հայրերը: Կը մասնակցին  
բոլոր հիւրերը:

Արարողութեան ընթացքին, վանքի ա-  
շխատաներու երջախումբը յուղումով  
կ'երդէ զոյդ տաղեր, «Անաշնչք գենք» և  
«Անեանին խորան» բառերով սկզբնաւո-  
րով, որոնց բնապրին ու երգին հեղինակն  
է ինք Մխիթար Արքահայր, տակակին  
պատանի սարկուակ: Տաղերն ուղղուած  
են Ս. Աստուածածնի, սրաայոյզ զգա-  
ցումներու մարդարիստներով և փառարա-  
նական սիրուն մակդիրներով ընդելուզ-  
ուած: Երգերն աւանդարար հասած են  
մեզի: Վերջերս, Հ. Գեւոնդ Վրդ. Տայ-  
եան ճայնապարծ է զանոնք եւրոպական  
խաղաղութեամբ. նուարպարանի ընկե-  
րակցութիւնը նոր է:

Երգերուն կը յաջորդէ Նարեկացիի ա-



Ս. Ղազարի պարտէզին մէջ, ՄԽԻԹԱՐԻ արձանին  
առջն (13 Մայիս 1970)

զօթամասոյցին 80րդ թանը, կարգայ-  
ուած հանդիսաւոր շեշտով և զդացումով,  
զամին մէջանեղէն, որու զագաթին կը  
փայրիթի Վանայ մէծ ծգնաւորին ուկե-  
զուագ նկարը, կիսասատուերի խորհրդա-  
ւոր ցոլքերով. Աստուածամօր ուզգուած  
ամենազեղցին երգաղօթքն է տափկա,  
բոլոր ազգերու, բոլոր եկեղեցիներու  
հոգեւոր ցրականութեան մէջ. Հեծկլսա-  
զին և յուսամիբ աղազակն է յոզնարեկ  
մարդուն՝ գէպի «Երկնաւոր արքայու-  
հին», «Արմենասեսիլ ֆերոքէն», «Քարե-  
շնորի Միշնորդը», «Չնորիարաշխ Տիրա-  
մայը»:

Կոմիտասեան «Տէր ողորմեա»յի պա-  
զատագին հնչիւնները մեղմով կու զան  
ձուուիթ Նարեկեան աղօթքի երկնասլաց  
բեկրեկումներուն, երկինք հանելու Մխի-  
թարի որդիներուն չերժ իդերը:



Վեհ. Հայրապետը՝ Միսիքարեան Հայրերու հետ (15 Մայիս 1970)

Կ'աղօթէ Վեհափառ Հայրապետը, կ'աղօթէն Միսիքարի զաւակները, կ'աղօթէնոյն ինքն Երանաշնորհն Միսիքար. «Աշխարհի խաղաղութիւն... Եկեղեցւոյ պայծառութիւն... Ազգին Հայոց սէլ միութիւն... Սւխտին մերը հաստատութիւն... Ննջեցիլոց արքայութիւն...»:

Վեհ. Հայրապետի «Պահպանիչ»ով կը փակուի արարողութիւնը:

### ՍՐԲԱԳԱՆ ՑՈՒՑԱՆԴԱՆԴԵՍ

Վեհ. Հայրապետն եւ Հիւրերը կ'առաջնորդուին աւանդատուն, ուր սեղաններու վրայ՝ զետեղուած են ոսկեհամուկ եւ գեղցիկահիւր շուրջառներ, սորկաւագի շապիկներ, խոյրեր, սաղաւարտներ, արձաթեայ եւ սուկեղին սկիճներ, մասնատուփեր, վարդապետական եւ եպիսկոպոսական գաւազաններ, խաչեր:

Տարբիներու ընթացքին, Արեւելքին հա-

ւագուած, Հայրառւեստ թանկալին ըստասներ են, կամ Եւրոպայ յօրինուած ուրբագան գործեր, որոնք մեծ խնամքով կը պահուին, բացառիկ տօներու եւ արարողութիւններու միայն սահմանուած:

### ՀՈԳԵՀԱՆԳԻՍ

Վեհ. Հայրապետի թափօրը, Հետեւորդներով եւ Հիւրերով, կ'ուղղուի գեղմի վանքին զերեղմաննոցը:

Միսիքարեան Հայրերու եւ Ս. Ղազարի վանքի Համօրէն բարեկարներու յիշատակալին՝ Հոգեհանգիստը ծայր կ'առնէ, նախագահութեամբ Վեհ. Հայրապետին: Արարողութեան ժամարարն է Քրչ. Բարդու Սրբը. Ապատեան:

Այս գերեզմաննոցին մէջ, Միսիքարեան Հայրերու կողքին, եկած են հանգչիլ նաև կարգ մը բարեկարներ, որոնց շարքին, ահա՛ թարմ հողակոյաը լուսահողի Պօղոս



Վեհ. Հայրապետը Ս. Ղազարի ժառանգաւորներուն հետ (15 Մայիս 1970)

իսպէնեանի, նորակառոյց Զեռագրատան  
մեծ բարերարին:

«Ելփիթարեան Հայրերը բարերարներն  
են Հայ ժողովուրդին՝ կ'ըսեն ազգուց-  
ները և ահա՛, անոնց կողքին՝ ուրիշ  
բարերարներ, գարձեալ Հայ ժողովուրդի  
զանձեռու պահպանութիւն և յաւերժացու-  
թին նուիրուած։ յաւէ՛ս փառք և օրհ-  
նութիւն անոնց պայծառ իշշատակին»։

Արևի վերջին ցոլքերուն հետ՝ հիւրերն  
ու կը բանուին Ս. Ղազարչն, բոցավա-  
րիքներով և խորունկ ասլումներու զի-  
տակցութեամբ։

ՓՈՒՅԻԿՆԵՐՈՒԽ ՀԵՏ

Վեհափառ Հայրապետը յուջորդարար  
կ'այցելէ վանքի աշակերտներու յարկա-  
բաժնը, նորընծայարանը, և փոքրիկ  
ժառանգաւորներու մասրան մէջ, քաջու-  
թական և օծուն խօսքերով կը յորդուի

մէր սանիկները՝ երկիւղած ու մաքուր  
զգացումներ սնուցանելու իրենց հոգինե-  
րուն մէջ, հետզհետէ աւելի սերտապին  
նուիրուելու համար Եկեղեցւու։ կը յանձ-  
նարարէ մեծ ջանք թափել առաքինու-  
թիւններով զարգարուելու օրէ օր, ի պա-  
տրաստութիւն այն մեծ առաքելութեան՝  
որ ապագային պիտի յանձնուի անոնց։ Իր  
հայրապետական օրհնութեան հետ, ա-  
ռանձին նուէրներ ալ կու տայ աշակերտ-  
ներուն։

Այս յորգորը տես սոյն թերթի վերջա-  
ւորութեան, Էջ 208։

Օրուան վերջին ժամերուն, ընթրիքէն  
առաջ ու հաք, գարձեալ մտերժական  
հանդիպումներ՝ Վեհափառ Հայրապետի  
և Ս. Էջմիածնին ժամանող իր շքախում-  
րի Գրչն։ Արքազան Հայրերուն հետ։ Կը  
շօափուին վանական, Եկեղեցական, ծի-  
սական, ազգային և մշակութային հե-  
տաքրքրական հարցեր։

**ՀԱՆԴԵՍՆԵՐ ՎԵՆԵՏԻԿԻ ՄԷԶ**  
 (14 Մայիս, 1970)

ԱՐՇԱԼՈՅՑՍԻ ԽՈՐՀՈՒԹՅԱՆԵՐ

Վեհափառ Հայրապետը կը սիրէ, առուածնան ազօթքներէն ևսք, կանութ, ըլրջակայիլ փոքրիկ Հայաստանի ծաղկուզարդ պարտպեղին մէջ, նոճներու խորհրդաւոր ճանապարհով, կանգնիլ պահմը՝ լորտ Պայրընի ըլուրին առընթեր, քալել լիտոյի հանդիպակաց արեւաշողուղիով, մինչ արեւն հաղիւ ափ մը բարձրացած է հորիզոնին վրայ:

Գրադ. Արքահայլն եւ ուրիշ վարդապետներ կը փութան իր չուրջը, գիտելու լակին ծիծաղկոս ալիքները եւ լուսաշող վենետիկը, որ բացափիօրէն մօտ կը տեսնուի այս առաւօտ: Բայց անոնք կը խորհն ուրիշ լիճի մը մասին, հեռաւոր ուրիշ կղղեակի մը մասին, որ ամէն օր՝ արշալոյին հետ՝ կը զծագրուի ամէն Միթթարեանի սրտին մէջ...: Հեռաւոր Սեւանն է այդ լիճը, իր մենաւոր սուրբ կղղիով ու վանքով, ուր Միթթար Երկնեց իր կաղաքաբականը....:

Քաղաքապետական շողեմակոյիր հասած է արդէն. առաւօտան ժամը տան է. Վեհափառ Հայրապետը, իր չքախումբով, պաշտօնական այցելութիւններ պիտի տայ վենետիկի իշխանութիւններուն:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Ա.33Ե.ՌԻԹԻՒՆՆԵՐ

Առաջին այցելութիւնը՝ վենետիկի Աժմենապատիւ. Փարբերացին Աթօնանիստ եւ Մայլ Եկեղեցի Ս. Մարկոսի տաճարին կը տրուի: Վեհ. Հայրապետին կ'ընկերանան Ռւխտի Ընդհ. Արքահայլը՝ Գրադ. Համայնքին Վարդ. Կառապետի Ենուկ. Կէտիկեան, Գրադ. Կարապետ Ենուկ. Աժմատունի՝ Առաքելական Եքսարք Թրանսայի Կթղ. Հայոց, Վեհափառի չքախումբին անդամները, այլ վարդապետներ:

Ս. Մարկոսի տաճարի մուտքին կանգնած է աւագերէց Սարկաւագական կույտի Պատրիարքական Կղերին՝ Գրադ.

Ճիւղեկիվիէ Սքարփա (Ամնազտ. Պատրիարքն ու Փոփանորդ Եպիսկոպոսը բացակայ են, որովհետեւ Վենետիկան եռանահնդի համայնք միւս Եպիսկոպոսներուն հետո՝ համապումարի նատած են, քանի մը օրէ ի վեր, Վենետիկին հեռու քաղաքի մը մէջ. այնուահեղերձ, ի յարգանս Վեհափառին, յաջողած էին վալ կայարան, մնդառաջ), ըլլազատուած ուրիշ Կանոնիկոս իշխարքելիներով, որոնք հանդիսապէս կ'ողջանեն Վեհ. Հայրապետն ու ըլլափառմբի անդամները կ'առաջնորդեն ուղեղութեան վակոթեն Երկիրացօքարէն: Վեհափառին վահելու տաճարին չեղեցի գանձերը. կը տրուին կարեւոր բացարար կ'առաջնորդեն հետեւորդեն ուղեղութիւնները. հուսկ' Վեհափառը կը սոսրապէս ոսկեմատեանին մէջ ու կը փանակի նուէրներ:

Երկրորդ այցելութիւնը կը տրուի նահանգապետ-կուսակալին՝ Մ. Ե. ծ. ա. յ. թ. գ. Տիւր Ճիւղեկանի Նիկոսիայի, որ մէծ սիրով կ'ընդունի Վեհափառն եւ Հիւրերը, ու երգար կը խօսակցի, մանրամանորէն ներկայացնելով Վենետիկին ու անոր բարձրական հարցերը: Պատուասիրութիւնն ու նուէրներ կը փակեն այս շատ ժմերմակն այց այցելութիւնը:

Երրորդ այցելութիւնը տեղի կ'ունինայ Յուստինան պարապի չելք գահլիճներուն մէջ, ուր Վենետիկի Քաղաքապետը՝ Ճիւղեկանի Ֆաւարեթիոյ Ձիւքա, մէծ գոռչունակութեամբ, իրեն ու Վենետիկի պատիւ կը համարի՝ յարգանք մատուցանել Վեհ. Հայրապետին, եւ Վեհափառի անձին մէջ բոլոր Հայութեան, որ կը վայելի չերթ համակրանքը Վենետիկի, դարբերէ ի վեր:

Վերագարձի ճամբուն՝ դէպի Ս. Ղարդար (կէսօրն անցած է արդէն) հակիրճ այցելութիւն մըն ալ կը տրուի Ս. Գէորգ կղղի պատրիարք Եպիսկոպոսն եւ հոն բընակող Բենեդիկտուան Կրօնաւորներուն. ասսնք՝ բացափիկ հրճուանքով Աըը կը չամբուրեն Վեհ. Կաթողիկոսին, որ իրենց համար խորհրդանիշն է, ահա՛, Արեւելիքի քրիստոնէութեան եւ մարտիրոս

Հայաստանի սուրբ հաւատքին: Կը խստանան ջերմ ազօթքներով հայցել պայծառութիւն՝ մանաւանդ Հայ Եկեղեցւոյ, Համայն քրիստոնէական Եկեղեցիներու միասնութեան հետանկարով: Վեհափառ Հայրապետը կը լուսանկարուի Հայերէն չին արձանագրութեան մը կորչեն, "որ միակ մնացրգին է այն բաղմաթիւ լիշտակներէն ու թերեւն նաև խաչքարէրէն, որոնք զոյսութիւն ունէն, ժամանակին, այլ կորչին մէջ; Երբ հոն էր Հայոց գերեզմաննոցը:

### ՀԱՅԻ ՏԱՐԱԾՈՒԱՅԻՆ ՄԵՋ

Վեհափառիկ և ըրծակայքի հայութիւնը արգէն հիկ տեղ գրաւած է Մուրատ-Ռափայէլանի Թիֆլիսիան Հայելազարդ զահլիճին մէջ, ուր տեղի կ'ունենայ մեծաշուք հանգէս՝ ի պատիւ Վեհափառ Հայրապետին:

Եկեղուան տօնակատարութիւններուն մասնակող չփրերէն ու խալահայ գաղութիւ պատուական ներկայացուցիչներէն զատ, բազմաթիւ այլ ազգայիններ փութացած են Վեհափառ, մասնաւոր հրաւերով, նոյնիսկ հետաւոր քաղաքներէ:

Կէսօրէ Էտք, ժամը չորսուկէսի տանեները, խանդավառ ծախողը յններու մէջ, Վեհ. Հայրապետը, իր ըքախումբով, մուտք կը գործէ հանգիստարաւ:

Հայրապետական մաղթանքը, «Ամէն Հայի սրբութ բլսած», Կոմիտասիան գաշնաւորումով, կ'երգէ Վարժարանին Երզականը. յոտնկայս կ'ունկնդրին բոլոր, քաղցր կ'երգին խառնելով սրտազեղ առցոթք մը:

Կը յաջորդէ վարժարանին խանդավառ քայլերը, «Քաջաց գէնէի յաղուրքիսց», պողէ Էտք, Տեսուչ Հ. Աւրորէ Վրդ. Արդիան այսուէս կ'ուղերձէ.

Վեհափառ Տէր.

Անաւասիկ, պատօնական ընդունելութիւններ կար, իբրև Հայր հասարակ և համբարձումներ կ'երգ, իբրև Հայր հասարակ կաց, որդիներով շրջապատուած, մեր ընտանիքան յարկին մէջ հասելուած նեf:

Մեր երկու անմաս բարերաբներու Մուրատի և Արայէկի կերտած յոյսի և տոնիային հարազար:

Խշակոյքի այս տանիքը, իր գոյուրեան մէկուկէս դարու երկար պատուութեան ամենապայծան եւ պատմական օրերէն մէկը կ'ապրի, ընդունելով Ձեզ իր խօնարի կամարմերուն տակ:

Բայս եւ բացարուութիւն գոնի կարելի չէ դու այսօր, այս պատմական իրադարձութիւններուն խալական տարածուութիւնը տեսնելու և նկարագրելու համար:

Բարի ենկու, Վեհափառ Տէր, Սուրբ Հշմանձնէն և. Ս. Գտրոսի շիբիմէն նոր լոյս ու շնորհութիւններուն կը հայրական գալուստը քայլելու ու շնորհարի Ալայ բորբոք համար:

Այսօր, աւելի քան երբեք, Զեր վեհ անձ շաղցուած նորդարակիշէն Հայ Առաքելական նեկոնցւոյ, որ աւելի քան տասնեօրը դարերու արհակիւնընը ու փորտիկերով ծանրաբար խուսափ իւ արիւնու համբէն հալելով, Ս. Աւետարամի քրիստոնապարեւ յոյս անէշ պահանջն են մեջ աւանդեց, սկսած սիփերսահաչակ նախնական աւանդասին մեր Հայրապետներէն մինչեւ Զեր Սուրբ Օծուրիւմը:

Թող իրամիւն երանեալ մեր Հովուապետներու սուրբ հոգինըր, և ամոնց հետ, հշմառուութեան ու խարզ՝ Սեծն Միիրարի անականի հազին, իր հետ պրուրեան եւ զիտուրեամբ երեւելի իր որդիներուն հոգինըր, ինչպէս այսօր ցընազին կը երամիւն մեր պատեր:

Ճշմարուութեան, եղբայրուութեան եւ աւետարա-

նական կառարար սիրոյ մեծապայն յաղրականին արշայոսը կ'ապրին. այս օրերու պատմական մեծին կիրապարութեամց երշամիկ դեպակատարն էք Գուէ, Վեհափառ Տէր, և մեմբ բախտառ անականան հայ սկրունդ. այս յարթանկը աւրողջուրեամբ շահեցան մեզի համար մեր միիխնաւոր նահանակ Հայրերը, իրենց մատուր և անաւար արիւնու հասանք և հայրենիք վկանը կանցնելով կ'ունի և երկու առջեւ: Փառ' մեր սուրբ Հայրերուն, փառականին անունուեան, գեղարուսակ, ընկերույն ու խաղափառ և որդիշ բացազարի ապարակներուն մէշ, փայլուն ծառայուութեամբ արձանացած են արդէն հայ հանարի տասարին մէշ:

Վերէն Ս. Ղազար, այսօր՝ Մուրատ-Ռափայէլամը, որ երկարագումն է առաջինին, Զեր Հնանիրարի այցելուրեամբ նույիքագրուուցան անզամ մը եւս:

Անմաս բարերաբներու անունով կամգնած այս վարժարամի, նազարաւոր հայ մամուկներ՝ իր հոգամին տակ կ'օրէնի և հայրենիքի բացելով երբենած եւ հասունցուած է, որպէսի յետոյ անմէն մոնին պազարի պատասխանուու պարունակներուն մէշ, անոնցմէն շատեր՝ անցեալին և ներկային՝ զիտուրեան, գրականուութեան, գեղարուսակ, ընկերույն ու խաղափառ և որդիշ բացազարի ապարակներուն մէշ, փայլուն ծառայուութեամբ արձանացած են արդէն հայ հանարի տասարին մէշ:

Վեհափառ Տէր, Զեր շուրջը օդակ կազմոն այս կայսուա հայրաբներն ալ, բացմարուութեան փունչ մը, հայ սփիտէն, վազուան հասուն և զիտակից

Հայերը պիտի դառնան, Ազգը պիտի ըլլան, բոլորանուէր փարած ու նուիրուած՝ իրենց նախորդներու վսեմ զաղաքարականին, իրենց Հայերու աստուածատուր կրօնին, և դրախտավայր ծաղկող մեր նոր Հայրենիքին:

Օրինեալ ըլլայ երկնաւոր Հայրը, որ աստուածորն օրինեց՝ մեր օրերուն Ամենայն Հայոց Հայրապետը. այն օրինուրեամբ, զոր Գուր ասացաք, Վեհափառ Տէր, օրինեցիք համայն հայ ժողովուրբ, մեր սիրելի Հայրենիքը, լուամնորոցն Մխիթարի Տունը, և հայ մշակոյրի այս ակուրը՝ Մուրատ-Խափայէին Վարժարանը:

**Տեսուչ Հօր խանդավառ խօսքերէն ետք,**  
զեղեցիկ արտասանութիւններու եւ հայրենասիրական երգերու օգակ մը կը ըստթայտուի, խանդավառ ու շատ յաջող իրադրծումով. մասնաւոր զնահատանքի կ'արժանանայ վարժարանին «Սայար-Նովա» նուազախումբը, սահզեկով բացառիկ ոգեւորութիւն:

### Ահա հանդէսին յայտապիրը.

- 1.- «Ամէն Հայի սրտից բդիած» խմբերզ, նուազախումբի ընկերակցութեամբ.
- 2.- Քաջազ գեմից յապրուքնացց, քայլերդ վարժարանին, գանձակի ընկերակցութեամբ, երաժշտ. Ա. Փանցիկաքուայի.
- 3.- Ուղերձ Տեսուչ Հօր.
- 4.- Ալիշանէն «Փ փոխում Լուսաւորչին» - կ'արտասանէ, Արթոյ Քեչենան, լիկէնին գ. աւարտական դաստիարակնեն.
- 5.- «Մի երեւան» (նո քո զրկում), խմբերզ, խօսք՝ Արդիվա Կապուտիկեանի, երգչու. Վ. Կոսոյեանի.
- 6.- Միծարենցից «Աստուածաբար» - կ'արտասանէ, Յակով Մարտիրոսեան, Համալսարանական ուսանող (Փաստագայէն).
- 7.- Լիների հայրենի - խօսք՝ Վ. Արմաննիի, երգչու. Ա. Մերանզուելանի, նուազախումբի ընկերակցութեամբ՝ կը մեներգէ Զ. Բափիմյէլ Անոնեան, որ յաջողութեամբ կը զեկագրաբ նաեւ բոլոր միւս երգերը.
- 8.- Եղին, թուանձնանէն «Ընսաւորչի կամրեղը» - կ'արտասանէ Յակովիք Սոզոմոնեան, նախազարտասանական գ. դաստիարակնեն.
- 9.- «Հայրենիք» (Մարկիր, ապատ), խմբերզ, խօսք՝ Ա. Քրիգուեանի, երգչու. Ա. Արզագեանի.
- 10.- Վահան Թէ. Էկեանին «Եկեղեցին հայկական» - կ'արտասանէ Վասահ Մելիքեան, լիկէնին բ. գաստրանէն.
- 11.- «Երեւանի զիշերենը», խմբերզ, խօսք՝ Ալու Գրաչի, երգչու. Ա. Գուլայիսանեանի.

12.- Վեհափառ Հայրապետի խօսք, օրհնութիւն եւ նուէրներ.

13.- «Երեւան-Երեբունի» խմբերզ, խօսք՝ Պարոյր Մեւակի, երգչու. Էղգար Յոզհանիսիսեանի:

**Հանդէսի վերջաւորութեան, Վեհափառ Հայրապետը մեծ յուղումով խօսք կ'ուղղվէ աշակերտութիւնն. ու զնահատելով անոնց սիրազիզ եւ խանգամառ արտայայտութիւնները, կը յորդուրէ զարգարականի մը նուիրագործումով՝ գեղեցկացներու եւ անմահացներու իրենց կեանքը՝ այս երկիրս վրայ, զերագոյն իմաստ մը տալու իրենց կեանքին. ծառայելով հայութեան, հայրապահապանումին, և Հայաստանի իրենց քոյրերուն ու կերպարներուն նման՝ նուիրուելով Հայրենիքի յարատեւ ծաղկումին, մշակոյթի և զիտութեան բոլոր մարզերուն մէջ, ի՞նչ պայմաններու և երկիրներու մէջ ալ զանըւին:**

Կը փակէ իր խօսքերը՝ վելուսին զնահասելով Վարժարանին զաստիարակ Հայրերու անձնանուէր գործունէութիւնը, օրհնելով լուլոր աշակերտներն ու բոլոր ներկաները, բոլորին բաշխելով նուէրներ. կրծքանշան մը՝ ամէն մէկ աշակերտի, որոնք յարգանքուի կը համբուրեն Վեհափառի կաթողիկոսի Ս. Աջը:

Վեհ. Հայրապետի ճառը ամբողջութեամբ կը համարակալու ոսոյն թերթի մեջաւորութեան, էջ 208:

**Հանդէսը կը փակուի Երեւան-Երեբունի խմբերզով, զոր մեծ ողեւորութեամբ կ'երգեն վարժարանին աշակերտները, «Սայար-Նովա» նուազախումբին շատ յաջող ընկերակցութեամբ, լուռն ծափերու մէջ, արցունքներ խելուով նոյնիսկ Հայրենիքին եկող հիւրերու աչքերէն:**

**Հուսկ, նոյն գաւակենին մէջ, յիշատակի րուսանկարներու ուրախ պահէն ետք, ահ-դի կ'ունենայ պատուասիրութիւն, որուն կը մասնակցին՝ բացի հայ հրաւիրեալներէն, իտալացի բազմաթիւ հիւրեր, եկեղեցական ու քաղաքական բարձրաստիճան միջնաւորութիւններ, ներկայացուցիչներ, ծանօթներ, բարեկամներ, որոնք բոլորն ալ անխառն հիացումի և համա-**




Foto Revgenian - Venezia

Վենետիկում՝ Հայոց-Բանհայէլի աշխարհութէ կատարել է գաստիվար Հայոցին համար (14 Մայիս 1970)



Վեհափառ Հայրապետը Վեհափառի  
կայարանին մէջ :

Կրանքի անկեղծ արտայայտութիւններ կունենան Վեհափառ Հայրապետին համեզպէ եւ գեղեցիկ ապաւորութիւններով կը բաժնուի :

Ցուցիչ է Մուրաստ-Ռափայէլեանէն մէկ-նումի պահը : «Փօքրիկ Հայաստան մըն ալ այս է - կը դոչչ Վեհափառ Հայրապետը, չողեմակոյիկ մմենելու ատեն - քոլ Տէրը անսասան պահէ այս Հաստառութիւնը եւ այս խանդավառ ու հայոցի աշակերտները»: Վեհափառը կ'ողջագուրովի Տեսուչ Հօր հետ, եւ անկեղծ ծափերու մէջ, իր չքախումքով, կը մէկնի գէպի Ս. Ղազար:

\* \* \*

## ՄԵԿՆՈՒՄ

(15 Մայիս 1970)

Մեկմ, շատ թեթև անձրեւ մը կը մազէ, այս առաւօտ - տխուր է երկինքը. ամպամած . . . Մեկնումի յուղումն ու եռուղեռու տիրած է վանքին մէջ: Յիշատակի վերջին խմբանկարներ կ'որսն լուսանը-կարիչ Հայրերու ոսպնեակները, գուրգուրանքով եւ շտապալով:

Հայոց կղզին պատճութեան բացառիկ

թուականներէն մէկն է . ոսկեղջն էջ մը, երէկ բացուած, այսօր կը փակուի . բայց, որորին սրտերուն մէջ՝ անիկա միշտ կը մնայ բաց ու պայծառ. մանաւանդ երբ Գեղարդի սուրբ Խաչքարը կը մնայ Ս. Ղազար, կարծէք՝ երկարելու և յաւերժացնելու համար Վեհափառ Հայրապետի այցելութիւնն ու ներկայութիւնը այս-տեղ:

Առաւօտեան ժամը տասին, չքախումքը կը հասնի կայարան, որու Վարչէ վերին տնօրէնութիւնը, իր բոլոր անձնակամցով, պաշտօնական ընդունելութիւն ու պատիւներ կազմակերպած է . գարձեալ դրաւագրդ է ամբողջ կայարանը. ծաղիկներ՝ ամէն կողմէ: Երկար զորզութիւն կ'առաջ-նորդուի Վեհափառը մինչեւ մէծարանքի գահին, ուր կ'ընկունի վերջին յարգանքը՝ ներկեցական ու քաղաքական բարձրաստիճան անձնաւորութիւններու ներկայացուցիչներուն: Միարանութիւնը հաւաքուած է Վեհափառին չուրծ. ներկայ է Մուրաստ-Ռափայէլեանի անշական կազմն ու աշակերտութիւնը, իրենց չքազարդ գրօշակուի. եկած են նաև Համակերպութիւնը, որոնք օրաթերթերէն անդեկանալոյլ Վեհափառը մասին, կը համարձակին Վեհափառ Ս. Այն համբուրել եւ նոյնիսկ յիշատիկի խաչիկ մը կամ մետաղիկ մը հայցել ժպտագին:

Ուժամբ Ընդհ. Արքահայրը անդամ մը եւս ջերմ չորսհակալութիւն կը յայտնի Վեհափառ Հայրապետին, յանուն որվանդակ Միարանութեան, այս բերկալի այցելութեան, եւ այդ ասիթով՝ բոլորին պատճառած հոգեկան անխառն հըճուռանքն համար: Կը մազթէ յաջող ուղեւորութիւն գէպի Միլան եւ յաջորդաբար՝ գէպի Ֆրանսա, հունիկ՝ գէպի Ս. Էջմիածին, տանելու մէր սրտապին ողջոյնը եւ համբուրը՝ Միածնի իջման լոյս խորանին եւ միւս խնկելի սրբավայրերուն Հայրենիքի:

Վեհափառը համար կ'ուղեւորին Գրչ. Հայկապուն Արքավ. Արքահամեան, Գրչ. Բարեկէն Արքավ. Ապատեան, Գրչ. Զգոն Եպսկի Տէր-Յակոբեան, Հոողչ. Գաւազանակեր Նարեկ Վրդ. Շա-



Foto Rovagnati Venezia

Վեհ. Հայրապետը կը պատգամէ՝ Մուրատ-Ռափայէլիսն վլթ.ի մէջ (14 Մայիս 1970)

քարեան, Հոգչ. Մհերոս Վրդ. Գրիգոր-  
եան՝ Հողեւոր Հովիւ Վիեննայի Հայոց,  
Տիար Պարզեւ Շահպաղեան, Տիար Սահ-  
փան Սրբանեան, Տէր և Տիկ. Օննիկ Մա-  
նուկեան, Տէր և Տիկ. Ա. Գաւուքեան,  
Միթմարեան միարաններէն՝ Հ. Սամուէլ  
Վրդ. Արամեան, Հ. Ներսէս Վրդ. Տէր-  
Ներսէսեան, Հ. Յարութիւն Պատիկեան,  
Հ. Ռափայէլ Անտոնեան:

Մեկնողներու շքախումբը արգէն տեղ է  
դրաւած շոգեկառքին մէջ. ժողովուրդը  
զուրսը խուռներամ, անդամ մը եւս կը  
քափաքի տեսնել Վէհ. Կաթողիկոսը, որ  
անոյշ ծպիտով ու զոհունակ՝ կ'ելլէ պա-  
տուհան, կ'օրէնք. Մուրատ-Ռափայէլիս-

նի աշակերտները կ'երգեն «Բամ. փորս-  
տան», «Երեւան-Երերունի»: Զինուորա-  
կաններ բարեւի են կեցած:

Վերջին պահն է. լոռութեան մէջ՝ կը  
սկսի Հայրապետական մազթանքը, «Ամէն  
Հայի սրտից բղիած ... երկա՞ր կեանք  
տո՞ւր Հայրապետին... երկա՞ր օրեր...  
Տէ՞ր, անսասան պահի՞ր դու միշտ...»:

Կը մեկնի՛ շոգեկառքը. ծափեր կը հըն-  
չէն, սպիտակ թաշկինակներ կը ծածա-  
նին, յոյսեր կ'արծարծին:

Գնա՞ց Վեհափառը... մնաց Խաչքա-  
րը...»:

Հ. ՆերՍէս Տէր-ՆերՍէսեան